

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ

ՅԱՄԱՇԽԱՐԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ՏԱՐՕՆԻ ԱՇԽԱՐԴԸ

II

ԴԵՊԻ ՏԱՐՕՆ

Եսոր թախիծով եւ չարագուշակ նախազգացումներով համակւած կը մեկնէի Վահան։ Պարտականութիւնը կը հարկադաբ ինձ, այդ վտանգներով յզի օրերուն, բաժնւելու վայրէ մը, որուն ամէն մէկ լեռ-բլուրը, հավիտն ու ժայռը կապւած էին սրտիս պատմութեամբ մը, եւ ժողովուրդէ մը, որուն հետ անցուցած էի երկար տարիներ՝ լիցուն սքանչելի պահերով եւ զառն ու տառապահքով լի օրերով, որ զիւրին չէր ձգել եւ յեղափոխական այն սերունդը, որուն հետ առընդացայ ու միաստեղ կրեցի յեղախոխութեան կեանքի ծանրութիւնը, զառնութիւնները եւ հոգեկան հաճոյքը։ Կը զգայի, որ վերջին անգամը պիտի տեսնէի չին Վասպուրականը……

Որոշած էինք գաղտնի պահել մեկնումն ժողովրդէն եւ տեղացի ընկերներէն։ Էուր տարածած էինք թէ Աղթամար պիտի երթամ կառավարութեան ալ ըսած էի այդպէս եւ ինդրած, որ ոստիկան մը տրամադրւի ինձի մինչեւ հոն։ Միւս կողմէ, կարդաղրած էի, որ մեր հին հայրուկներէն կօրթօն, որ այդ ատեն ձիազանութեամբ կապրէր, մեկնումիս հետեւեալ օրը իրերս բերէ Աղթամար, ուրկէ պիտի աղեկցէր ինձի մինչեւ Բաղէ։

Եթէ չեմ սիալիք, զոկտեմբերի սկիզբներուն էր, երբ ճամբայ երայ՝ մեր սքանչելի ծովակի եղբէն, ձիերու զանգաղ քայլերով, սատիկանը հուեէս։ Մաշտակ զիւղի քովէն անցածս պահուն չկրցի զրկել ինձի իմ համեստ, հաւատարիմ զինուոր Գասպարին տեսնելու հաճոյքէն։ Շատ երիտասարդ չէր, երբ օր մը եկաւ ինքզինքը նըւիրելու յեղափոխութեան. ունեւոր էր եւ ամուսնացած։ Մինչեւ վերջը մնաց իր պարտականութեան զլուխը, իսկ սահմանադրութենէն վերջ վերադառնաւ զիւղը իւր գութանին քովը։

Իմ անակնկալ երեւումէս շփոթած ու անսահման ուրախ՝ դիւ-
ղը զվարուս հաւաքեց եւ գիւղով կը ճղնէր համովել մնալու իրենց
քովը։ Մաշտակը ոչինչ գիտէր աշխարհին սպառնացող վոթորիկ-
ներէն - զաշտերէն հօտերը գիւղ կուգային խաղաղ, կտուրներն
ճիժ ու պիտով կը վիտային. միայն Գամալարն էր մտախոհ. չէր
կորսնցուցած հայդուկային հոտառութիւնը վտանգի ժամերուն։

-- Պատերազմի հոտ կուգայ, Պարո՞ն. եթէ ըլնի, էս չները մեր
բուրդը կը զգեն. ըսմնք ըստուց դէն դէնքի պէտք չմնաց, էս ան-
գամ էլ աւելի....» կը խորհրդածէր նա, միեւնոյն ժամանակ իւր
հարցական հայեացքը ուղղելով դէմքիս։

Ոստիկանն ալ հանգիստ չէր։ Ճամբան կողմնակի հարցելով կը
ճղնէր խօսակցութիւն սկսել ու վերջը ախ ու վախով դարձաւ ինձ։

-- Պէջ էֆէնտի օրթան դէշ կը տեսնեմ. նորէն քեափիր Ռուսը
մեր հոդիէն վաղ չի գար. վա՞յ մեղի պէս Փուկարաներուն. չնչին
ամսական մը ունիք, որ շան առջեւ ձգւած փշրանքներ են. ի՞նչ
պիտի լինի մեր ընաանիքներուն վիճակը, այս խեղճ երկրի վիճակը.
Ասուած մեղ օդնութեան հասնի....։

Քաջալերեցի զինքը եւ բաժնւեցայ Ոստանէն, ըսելով, թէ Ոս-
տանէն անդին չեմ ուղեր նեղութիւն տալ իրեն։

Իրիկնամուտ էր երբ մինակս ճամբայ ելայ. ուշ գիշեր էր, եսը
ծեծեցի Ախալակի Աղթամարի Կաթուղիկոսուրանի դարսասը,
դամփոներու յարձակումներու մէջէն։

Քնաթաթախ դուրս ելան հօտաղները, ապա հին ընկերս՝ Դա-
նիէլ Վարդապետը ուրախութենէն ինք իրմէ ելած, եւ եղնիկը։ Բ-
սին թէ նկարիչ թէրլէմէղեանը եւս 8-10 օրէ ի վեր հոն է ու առաջ-
նորդեցին հիւրասենեակը։ Մինչեւ առաւօտ հարցեր կուտային քա-
ղաքական բնդհանուր վիճակի մասին։ Տաք թէլը կուլ տալով, կը
ջանայի բաւարարել։ Անհանդիստ չէին. հաւատացած էին, որ ոռու-
թրքական պատերազմի մը պարագային ոռուները շաբաթէ մը Վաս-
ոսուրականի տէրը պիտի դառնան. անհուն էր այդ երկու վարդա-
պետներուն Հրծանքը։ Թէրլէմէղեանն էր միայն քիչ մը յոռեանս,
վսաւահութիւն չունէր ոռուներու վերաբերմամբ եւ կը վախնար, որ
մեր ժողովուրդը ոտքի տակ երթար։ Հետեւեալ օրը ցոյց տաւ ինձ
իր նկարած պատկերներուն շատ արժէքաւոր ու գեղեցիկ հաւաքա-
ծուն, որոնք բոլորն ալ, դժբախտաբար, կորսնցուց Վանի առաջին
հահանջի ատեն։

Հետեւեալ օրը երեւցաւ Լօրթօն իր փառայեղ ճերմակ պե-
խերով, յաղթանդամ մարմնոյն հստեմատութեամբ փոքր ձիու մը
վրա։ Ահազին վափախը վար առաւ. «Օխնեա! տէր» մը արտաս-

նեց քթին տակէն իր սովորական հեգնականի նմանող ժպիտով ու դառնալով ինձ. «իկա՛, տէ՛ քէլի էրթանք, էսա վարդապետներու մօտ չառ կենալ չեղնի, կը մատնեն....» ու մանկական քրքիջով մը մօտեցաւ ուտելիքներուն: Լօրթօն զինուոր եղած էր ինձ հին Նախիջեւանի մէջ հայ-թաթարական լնդհարումներու միջոցին. ինձէ առաջ հոն էր արդէն, մասնակցած թաթարական լեռնային գիւղերէն մէկու վրա եղած արշաւանքի մը. սպաննած էր թաթար աղնըւական պաշտօնաթող ժէնէրալ մը, որուն վերաբերուն, կարմիր աստառով, կը կլէր միշտ: Նշանակած էինք եկեղեցու գիրքերու հրակիչ. փորը դուրս ցցած, դորշ տափակ փափախը դլխին, ձեռքերը ետեւ ղրած կը հետեւէր մանաւանդ թաթար անցորդներուն ու շարժումներուն: Մեծ սիրահար էր քաղաքի բէգերու դէմ կոխներուն. «Զոջ չներին պիտի սատկեցնել. ինոնք են մեղաւոր, թէ չէ ֆուրքարա, քնծուոտ թաթարը ինեղճ ի»: Անզամ մը, սակայն, յանձնած էինք դարանէն գնդակահարել տեղի մէծ բէգերէն մէկը, որ ջարդի հեղինակներէն էր. զնաց եւ վերադարձաւ.

— Վերջացրի՞ր, կը հարցնեմ:

— Զէ՛, Պարո՞ն:

— Ինչո՞ւ, այստեղ չէ՞ր.

— Զէ՛, Էնտեղ էր, համար ձեռքս չդնաց միամիտ իր տեղ նստած մարդը սպաննել . . .

Կարդապահական պատիժ նշանակեցի եւ զէնքը ձեռքէն առի մէկ շարաթ. յանձնեց, բայց չդադրեցաւ անարդար համարելու պատիժը. «Յեղափոխականը պէտք չէ որ պատի ետեւէ մարդ զարնէ»:

Աղթամարէն դուրս ելլելէ վերը՝ զդալի եղաւ կարծես, որ Վասպուրականէն կը հեռանամ: Արեւմտեսն Գաւաշը եւ Կարճկանը հին ատեններ իրը Փետայի այցելած էր թէեւ, բայց ոչ շատ յաճախ:

Դօմս գիշերեցինք. հին շրջեկներէն Վարդանը լրադիրներէն պիտի աշխարհի վիճակը, բայց մեր ժողովրդի մէջ լաւատեսութիւն մը կար եւ խոր հաւատ՝ դէպի «ոռուսի թուրի» սմենակարողութիւնը: Տեղեկութիւններ տւին իրենց շրջանի համբախէներու խմբաւորմեներու մասին. յայտնեցին, որ շատերը կը խուսափին եւ գունդերու կէսն իսկ չի ժողովւիր:

Հետեւեալ ամբողջ օրը գրեթէ կանցնէինք Կապուտ-կողի անտառապատ լեռնալանջերէն ձգուղ արահետով, որ կախւած էր խորշերու մէջ թաւալուղ ծովին վրա: Սորփէն այն կողմ կիջնենք տափարակը եւ Խնձորիին աստիճանարար կը բարձրանանք գիշերելու Ուրտափ գիւղը մեր երախտաւոր զինուոր հռչակաւոր «Փա-

լապեխ» Կարապետի մօտ։ Ոչ ոք ունի նա։ ախոռ մը, որուն մէջ գետինը կը դղրտացնէ իր մշտաթամբ նժոյդը, Դաշնակցութեան Մօսինը եւ եափունջին։ Երկար տարիներով նա սովորութիւն ըրածէ հրացանը ծունկերուն մէջ դրկած, եափունջիին մէջ պլըւիլ եւ պառկիլ իր նժոյդին քով կապւած տախտակամածին վրա։ Երկինքէն իջած էինք անոր համար։ Փաթթւեցաւ մեզ, համբուրեց ձեռները եւ գրեթէ ձեռքերու վրա տարաւ իր մենաւորի դախտին վրա։

Դառնացած էր իր գիւղացիներէն, որ մեզկ են, մոռցած են յեղափոխութիւնը. գանգատեցաւ գիւղի ոչսէն, որ կը պառակտէ ժողովուրդը, իր խօսքով «մատնիչ» է եւ «լրտես»։ Ամբողջ գիշերը անոր ու Լօրթոյի փախուրը կը լսէի կրակին քով։ Երկու հին զինակիցները իրենց եւ ազգի ցաւերը կուլային։ Լօրթօն կից-կտուր կը պատմէր. «քաղքէն» կուգար, շատ բան սկտք է որ դիտնար։ կը պատմէր քաղաքական բարդ խնդիրներն, որ լսած էր դէս-դէնէն։ ինքն ալ յաճախ կը խնդար իր ըսածներուն վրա։ բայց Փալուսկեխը խիստ մտախոհ ու լուրջ կը լսէր ու տենդաղին լարւածութեամբ հարցեր կուտար աւագ ընկերներու ամէն մէկի մասին, պատերազմի, կառավարութեան, գորակոչի, եւն։ եւն։ Լուսաբաց էր, երբ Լօրթօն նստած տեղը քնացաւ. Փալապեխը թէյ կը սկատըստէր։

— Կարապետ, ի՞նչու չքնացար, հարցուցի ես։

— Է՛, Պարո՞ն, ամէն օր դործու ի՞նչ է։ Եւ քաջակերւած նստաւ եւ իր «գէրտեր»ը բացաւ։

Գիւղին մէջ գաւաղիրներ կային իր դէմ։ Կառավարութիւնը անոնց միջոցաւ կուզէր սպաննել տալ զինքը։ Ու աւելցուց։

— Պարոն վռամեանը կնիքը դրկեց ինծի որ Վան էրթամ, համա ես տեղէս չեմ էլինի, չուր մեր գաւաճան ոչսոր չսպաննեմ։ Կր ինդրեմ, որ հրաման տաս, ես ինոր հախէն դամ...»։

Շատ համոզեցի, որ մինակ չմնայ այս անկիւնը, անմիջապէս մեկնի Վան միանալու հին ընկերներուն։ Խուսափողական համաձայնութիւն մը տւաւ ու հեծնելով իր հրաշալի ձին ինկաւ առաջներս ու ետ ու առաջ քչելով առաջնորդեց մինչեւ Բաղէչի կիրճի բերան գտնուող «խանը»։ Վերագարձի պահուն խիստ յուղւած էր։ Նորէն գաղուող «խանը»։ Վերագարձի պահուն խիստ յուղւած էր։ Կէս-խոստում տակրինեցի պահանջու անմիջապէս Վան մեկնելու։ Կէս-խոստում տակրինեցի պահանջու անմիջապէս Վան մեկնելու։ Զարդերէ առաջ խարելով Բաղէչ տարին եւ բանտին մէջ սպաննեցին արդ մարդ-առիւծը։

Բաղէչը կը գտնաւ դէսի հարաւ. Սղերդ տանող կիրճին մէջ. Երկու կողմերէն պատնէշի մը պէս կերկարին հիւսիսէն հարաւ Կց-ցանի ու Խիզանի եւ միւս կողմէ Մօտկանի ամեհի լեռնաշղթաները։

Լորթօն, հակառակ իր յարատեւ կենսութափ բնաւորութեան, լուս է, մոայլ եւ մտահոգ.

-- Ինչո՞ւ չես խօսիր, Լորթօ :

-- Ի՞նչ խօսում, պարոն, սիրոս հանդիսան չեւ ափոսո՞ս մեր մամլաքեաթը . . . ես էլ սիրտի զամ հետդ մինչեւ Մուշ. մենակ չեմ թողնի երթաս չս վայրենի տեղերից . . . :

Գէշ էր ազգւած կիրճի մոայլ տեսքէն: Հակառակ իր յաղթանդամ հասակին, Լորթօն տաղաւորւող էր եւ փուխը զգացումներ ունէր: Արցունքով բաժնւեցու ինձմէ: «Դաշնակցութեան ասուածը քեղի հետ» արտասանեց կերկերացող ձայնով ու վերադարձաւ Բաղէ-չէն: Զայն ալ վերջին անգամ տեսայ....:

Բաղէշ մտայ ոռու -թբքական պատերազմի յայտարարութեան օրը. այդ օրն իսկ Խիզանի Շէլիս Սայլս Ալիի լմբոստութիւնը զըսպւած եւ անոր պարագլուխներէն Շէլիս Սէլիմը գեռ կը ճօճէր կախազանին վրա, քաղաքի հրապարակին մէջտեղը: 70ը անցած, երկար մօրուքով ծերունի մը, որ զլուխը մէկ կողմի վրա հակած որարանէն կախւած էր:

Հայոց թաղին մէջ Սլաքի տունն էր (Արմենակ Յոխիկեան), ուր իջանք:

Սլաքը յեղասիրխական հին երախտաւորներէն էր. շատ լաւ քըրտագէտ, բազմից իրը դործակալ աշխատած էր քիւրտ զանազան աշխրէթներու, եւ գլխաւորապէս Հայտարանցի պետերէն Մուստաֆա րէզի մօտ, որի բնակավայրը Տիատրինի Միրզաջան գիւղն էր: Բէզը եւ իր կինը մեր հաւատարիմ բարեկամներէն էին. Նոն էր մեր զէնքերու գոխադրութեան գլխաւոր կայսներէն մէկը: Սլաքը մեծ համբաւ կը մայելէր շրջակայ աշխրէթներու մէջ եւ շատ օգտակար իդաւ յեղափոխական դործին: *)

Բաղէշի եւ շրջակայքի հայութեան գիճակը, Սլաքի պատմածներուն համաձայն, շատ լուրջ էր եւ վտանգաւոր: Կառավարութիւնը համիտիէներու գունդերը լեցուցած էր քաղաքը, որոնք անիշխանութեան եւ թալանի կը մատնէին շուկան, որ հայերու ճեռքն էր: Նոյնիսկ հայ թաղերն ալ սպասնալիքի տակ էին: Նոյն վիճակը, մերթ աւելի վատարար, կը տիրէր նաև հայ դիւդերու մէջ եւ ճամբաներուն վրա: Միւս կողմէ խստօրէն զօրահաւաքի ճեռնարկւած էր հայերու, որոնց մէկ մտար, դաժան պարմաններու մէջ կաշխատեցնէին ճամբաներու նոր զօրանոցներու շէնքերու վրա,

*) Անոր մասին ժամանակին պատմած եմ «Հայրենիք» ամսագրի մէջ:

միւս մասը կը զրկւէր դէպի հիւսիս . հայերու զօրահաւաքը չարաշահութեան եւ ապօրինութիւններու ենթարկւած էր : Անխնայ բըռնագրաւումներ սկսած էին Բաղէջի վաճառականներէն , եւն . եւն :


Սլաքը եւ տեղական ընկերները պատմելով այդ բոլորը՝ խորհուրդ տւին այցելել նաեւ առաջնորդին ու անկէ վերջ կուսակալին : Պէտք էին արդէն այդ երկու այցելութիւնները :

Առաջնորդ Սուրէն Գալէմեան երիտասարդ վարդապետ մըն էր , խոշոր , սեւ , վառվուն աչքերով : Դաշնակցութեան համակիրներէն չէր թէեւ , բայց այդ օրերուն անփորձ ու երիտասարդ վարդապետին համար քիչ օժանդակութիւն չէր ունենալ իր քով ծամանեան խորհրդարանի անդամ մը , որուն առջեւ գոց չէին կուսակալի եւ ուրիշ կառավարական անձանց զուռները : Նա եւս թափեց իր գառնութիւնները , պատմեց իր դիմումներու մասին , որոնք բացարձակ տպարդիւն :

Ստացայ տեղեկութիւններ եւ բնութագիծը նաեւ կուսակալին մասին : Մուստաֆա Ապտիւլ Խալսպը իթթիհապի դպրոցէն երած էր , կրթւած , փորձ , խիստ տակտով ու խորամանկ մէկն էր , կըսէին , որ չէր հանդուրժեր հայերուն : Առաջնորդին հասկցուցած էր , թէ վարդապետը պէտք է որ բաւականանայ միայն հոգեւորական պաշտօնով , թէ հայերը , իբրեւ օսմանեան երկրի քաղաքացիններ , արդէն կը վայելեն հաւասար իրաւունքներ , ուրեմն եւ պարտաւոր են ծառայել հայրենիքին ու կըել ծանրութիւնը :

Կուսակալը զիս ընդունեց որոշ յարգանքով , բայց խիստ վերապահ էր եւ սակաւախօս : 40-էն քիչ մը անց , մօրուքով , ոսկէ ակնոցներու տակէն կը փայլէր իր սուր , որոնող հայեացքը , որ սակայն քիչ անդամ կը հանդիպէր աչքերուս :

Լսեց ինձի ուշադիր ու քաղաքափարի , ապա ըստու , թէ այդ բոլոր դանդասներուն տեղեակ է ինքը . կը ջանայ ապօրինի եւ անարդար դէպքերուն վերջ տալ , բայց դաժան պահանջոր պատերազմի պէտք է որ բաւարարւի . բանակին դինուոր եւ պաշար են հարկաւոր , իսկ թիկունքն կը պահանջէ կործապահութիւն եւ ամէն հաբսակի զոհողութիւններ . «Դուք մէպուս էք եւ ինձմէ աղէկ պիտի տեսակի զոհողութիւններ . Հուշակ մէպուս էք եւ ինձմէ աղէկ պիտի գիտնաք - աւելցուց նենդ ժամանով մը - թէ նման պահերուն ի՞նչ պարտականութիւններ կը ծանրանան ժողովուրդին վրա : Կը խընդուռէի ձեզ , յորդորել հայ տարրը , որ կրէ այս օրերու դժւարութիւնները . անտեղի միջամտութիւններ չըլլան կառավարական կարգադրութիւններուն , վատահ եղէք , թէ ես ալ պիտի ջանոմ , որ ապադրութիւններուն , վատահ եղէք , թէ ես ալ պիտի ջանոմ : Աւելարդ չեմ համէն քայլ կատարւի օրէնքի սահմաններուն մէջ : Աւելարդ չեմ համարել ձեզ միջոցով յիշեցնել նաեւ հայ առաջնորդին եւ կուսակալը



ԱՐՄԵՆԻԱ ՅՈՒԽԿԵԱՆ

(Ալաֆ)

ցական պետերուն, որ այս արտակարգ պայմաններուն մէջ չեմ կը հանդուրժել ո եւ է արգելք եւ շեղում մեր կարգադրութիւններէն...» :

Սյադէս լուցուժ էր յորդորը Բաղէջը ապագայ Հռչակաւոր ջարդարար Ապահով Խալքը (որուն դէմքը սպառնալի էր այդ վայրկեանին) եւ որ Մուսաֆա Քէմալի ելեւմական նախարարը դարձաւ հետագային :

Ինձի կը մնար վերադառնալ Սլաքի քով եւ առաջնորդին հետ մեր երիտասարդութիւնը փրկելու ճարը խորհիլ : Ինչպէս սակայն : Ենթակաները չներկայանայի՞ն զինուրակոչութեան ատեանին : Բայց չի՞ որ այդպիսիներու ինչքը կը գրաւէին . ծնողները պատանդ կառնէին եւ տունը կայրէին : Կառավարութիւնը որոշած էր մերժել հայերու զինուրական վոխարժէքը (պէտէլ) : Սլաքը այն կարծիքէն էր, որ աչքի ինկած, նեղ պարագաներուն անհրաժեշտ եղող երիտասարդները պէտք էր պահէին . կչու-փախստական պէտք էր «որ դառնային նաեւ յեղափոխական եւ հասարակական գործիչները : Վտանգը ակներեւ էր հայերուն համար : Պէտք էր պատրաստել ինքնապաշտանութեան իսկ ձախողանքի պարագային լեռ ելնել ու Մոտկանի գծով միանալ Սասունցիներուն կամ անցնիլ Կարկաս : Այս կարծիքէն էր նաեւ Վանի «տաճկադէտ» Արմենակը (որու մասին խօսած եմ յիշողութիւններուն մէջ - «Հայրենիք» ամսագիր) :

Սուրէն վարդապետը ընկճւած էր բոլորովին, անզօր կատաղութեամբ մը համակւած, շատ լաւատես չէր հայ ժողովրդի ինքնապաշտանութեան կարողութեան մասին : Ժամանակէն առաջ մէր պատրաստութիւնները ուշադրութիւն սկսի գրաւէին եւ մատնէին ձախողանքի : Նա զանգւածային ջարդերուն չէր հաւատար . հընարաւոր կը գտնէր սակայն, հայ ղեկասիարութեան ձերբակալութիւնները կամ աքսորը : Այլպիսիները արթուն պէտք է գտնէին՝ ի հարկին պահէւելու : Խնդրեցին ինձմէ, որ հեռագրեմ Պոլիս կառավարութեան եւ Պատրիարքարան՝ մեղմացնելու հալածանքը եւ խըստութիւնները : Հեռագիրը աննպատակ համարեցի, բայց հետեւեալ օրը տեղեկագիրներ գրկեցի Պոլիս եւ ըրի շարք մը առաջադրութիւններ :

Այս ամբողջ խորհրդակցութիւններով եւ առաջարկներով հանգերձ, ամենքը բնազգօրէն կը զգային թէ ահարկու վտանդ մը կախւած է մէր զլիուն : Հետեւեալ բնորոշ դէպքը պիտի հաստատէ այն նախազգացումը, որ իւրաքանչիւրը ունէր :

Կուսակալը ինձի սատիկան մը տւառ ուղեկցելու մինչեւ Մշոյ գաշտի առաջին հայ զիւղը : Ընկճւած՝ բաժնւեցայ իմ ընկերներէն

եւ տարաբախոս առաջնորդէն, որոնք քանի մը ամսէն զոհ գացին գարշելի կուսակալի թակարգին։ Աստիկանը ձիւոր էր, ի հարկէ, եւ կիրճին մէջ, թէ մըվանդուղ կոչւած անապատի տարածութիւնը անցնելուս՝ քովէս կերթար, երբեմն այս ու այն կողմէն, հարցեր տալով, բայց երբ Դուղէն իջանք դաշտը եւ արեւը կը թեքէր դէպի ուրիզոնը, ձիուն քայլերը դանդաղեցուց եւ ետեւէս 15-20 քայլի վրա սկսաւ գալ։ Ի հարկէ, այդ ժամանակ իթթիհատը գեռ վատթարագոյն շարութիւնը չէր ծրագրած մեր դէմ, բայց եւ այնպէս որուս մէջ կասկած ինկաւ - արդե՞օք ետեւէս պիտի գնդակահարէ……։ Իր մէպուս զէնք կրելու ազատ իրաւունք ունէի. ասանոց մաւզէր ատրճանակը գեռ Բաղէշի մօտերէն, իր կոթին հագցուցած, ծունկերուս վրա կը պահէի (մըվանդուղը շատ ապահով վայր մը չէր), բայց ինչպէս կրնայի գիտել ետեւէս եկող ոստիկանին շարժումները եւ կանխել զայն, եթէ հրացանը շտկէր ինծի։ Երբ կը մտմատայի, յանկարծ, նկատեցի իր ստերը, որ քովընափ կիյնար միշտ (հորիզոնին մօտեցող արեւը ետեւնուս էր)։ Հայեացքս ըստերէն չկարեցի այլեւս, իր բազուկներու կամ հրացանի ամէն մէկ շարժումը կըտեսնէի……։ Այս գիրքին եւ զգացումներու մէջ էր, որ հասանք Մեղրագետի ակունքի վրա գտնւող շատ փոքր հայկական գիւղ մը, որուն անունը, գիրքախտաբար, մոռցեր եմ այժմ։

Գիւղի ոէսը - Ոէս Յակօն, եթէ չեմ սխալիր, եւ իր բազմամարդ ընտանիքն ու եղբայրները կը կազմէին «գիւղին» մեծամասնութիւնը։ Պատերազմէն երկիւղ չունէին բնաւ. «բան մը եթէ պատահէր, Գրգուռն ու Նէմրութը ետեւնին էր, իսկ «Շամբուտը» (Վարդենիսի ընդարձակ ճախճախուաը) առջեւնին.... կրնային ամփոփել իրենց գեղջկական սողեղին մէջ պատերազմին եւ անոր հետեւանքներուն ահաւորութիւնը։

Այդ գիւղէն մինչեւ Մուշ ստիպւած էի մինակս երթալ։ Ճամբու ամբողջ երկայնքին հայ գիւղեր էին, իսկ «Ճամբան» բարդ չէր։ Առջեւս էր Տրմետը, ուր ժողովուրդը տարօրինակօրէն հանգիստ էր դարձեալ. «ասկեար չընք էրթա. թֆընկներս կառնենք, կելնենք դիրքեր», այսպէս կը պատասխանէին իմ հարցին, յոյց տալով ինձ գիւղի ծայրէն բարձրացող բլուր մը (պատմական արհետական բլուր մըն էր, որոնցմէ կը գտնւին կարծեմ, ուրիշ գիւղերու մէջ)։ Մկրագոմի մօտ Մեղրագետէն անցայ գիւղացիներու հունով եւ Տէրկէլանքի գեղեցկատեսիլ ճերմակ տուներու ուղղութեամբ եւ արտերու ծայրերէն ինկայ Խասպեղ- Մուշ մեծ ճանապարհին վրա։

III

ՏԱՐՈՆԸ

Մշոյ դաշտի հարաւային եղբին, Սասնոյ լեռնաշղթաներու եւ անկէ գահավիժող ձորի մը մէջ զետեղւած է Մուշ քաղաքը, որուն շորս հայկական թաղերը լեռնաթեւերէն իջած են մինչեւ դաշտին ափերը:

Արեւելեան հին դիւզաքաղաք մըն էր կարծես - փոքրիկ շէնքեր, «ատուալաներով» խանութներ եւ աղտոտ, ծուռ - մուռ փողոց մը, որ դաշտէն կը բարձրանար դէպի քաղաքը: Շուկայի մէջն կանցնէի՝ լեցուն ըրջանի քիւրտ հասարակ ժողովրդով, համիտիէներով եւ աեղացի կէս թիւրք, կէս քիւրդ տարրերով: Ակնածանքով ճամբայ կուտային ձիուս, կարծելով թէ թիւրք պաշտօնեայ մըն էի: Շուկայի ծայրն էի հասած, երբ սստիկան մը, որ հեռուէն կը գիտէր ինձի, մօտեցաւ, բարեւեց եւ հարցուց թէ՝ կրնա՞ր ո եւ է բանով օգտակար լինել: Բայ թէ Դաշնակցութեան քլիւպը կը փընտաէի: Աստիկանը անմիջապէս խիստ սիրալիր ժպիտով մը խնդրեց հետեւիլ իրեն:

Քարքարուտ անպիտան ճամբայ մը կերկարէր ձորի կողերէն. ձիս դժւարութեամբ կիշնար: Չորի յատակէն պղտիկ ջուրէ մը անցանք. բարտի եւ ուռի ծառերու ետին, կեցանք երկյարկանի տան մը առջեւ: Դաշնակցութեան «քլիւպն» էր:

Շուրբէնին գիտէի Պոլլաչէն: Տեղացի կարեւոր ընկերներէն - Կովկասէն կամ Վասպուրականէն - բաւական թւով ընկերներ կը ճանչնայի. կարծեմ Սալմաստ հանդիպած էի Մծոյին. Կոտոյի Հաջիին՝ նոյնպէս հինչն, երկար ատեն վան մնացած էր, ճեմարանէն՝ Արշակ Միրիչանեանը. Թիմարի «ըրջիկ» Հաջին: Մեծ հաճոյք մըն էր ինձ համար նորէն հանդիպիլ Տարօնի հին եւ լաւ ընկերներուն:

Հետզհետէ ակումբը եկան բարձաթիւ այլ պատասխանատու ընկերներ - Գաւառուան Տիգրանը, Միրջանեան Արշակը, Սոլկար Արմենակը, երկու Յարօները, Համալպասպը: Առաջին անգամն էր, որ իրենց հողի վրա եւ հարազատ միջավայրին մէջ կը տեսնէի Տարօնի ժողովուրդը եւ ընկերները:

Մեծ տարբերութիւն կար Վասպուրականի եւ Դուրանի ընկերներու բնութագծերու, յեղափոխական ըմբոնողութեան եւ հոգեբանութիւններու միջեւ: Վանեցի երիտասարդը կամ ընկերը կը սիրէ ընդհանրապէս ինքզինքը ցուցադրել առաջին իսկ հանդիպումին եւ իր ունեցած խելքի եւ գիտութեան պաշարը առաջդ թափել՝ լաւ

գաղափար կազմել տալու հոգածութեամբ։ Իրապէս ալ, ի հարկէ, անոր ըմբռնողութիւնը աւելի լրիւ է եւ դիտակցական։ Էմպուլսիվ է եւ յախուռն իր զգացումներու եւ արտայայտութիւններուն մէջ, մինչդեռ Տարօնցին չի սիրեր, մանաւանդ նոր միջավայրի կամ անձի առջեւ, ինքովնքը ցուցադրել։ գանգաղ են իր շարժումները, սակաւախօս է եւ դիտող։ Իրայատուկ փիլսոփիայի մը կշիռով, վերապահ է ու քիչ բառերով շատ բան կըսէ. պիտի հասկնաւ. կամ կը խօսի, իր իրական միաքը ծածկելու համար. պէտք է լաւ ճանչնալ զայն, հասկնալու եւ մանաւանդ տարբերելու համար անոր իրական իմաստը։ Մէկ խօսքով, աւելի բարդ է անոր տիպը. հասարակական խնդիրներու ըմբռնողութիւնը նախնական է թէեւ, բայց խստորչն ճշգլւած, որուն յամառօրէն կը հաւատայ ինք։ Իրայատուկ սքանչելի ոճ մը ունի, նուրբ երգիծանքով եւ հեղնանքով լի։ Ինձի կը թւի թէ Մշեցին է Հին հայի իրական տիպը, իր բնածին իմաստութեամբը։ Երկար ատեն պէտք էր ընտելանալու եւ մանաւանդ ճանչնալու Դուրանի ընկերներուն. ասանձին արւեստ մըն է անոնց հետ վարելու եւ խօսելու կերպը։ Մեր կուսակցութեան կազմակերպութիւնն ալ հոն տարբեր երանդ եւ ձեւեր ստացած էր։ Դուրանի ժողովուրդը իր յատուկ կնիքը զբած էր մեր կուսակցութեան դաւանանքի, մտածողութեան եւ կաղմակերպութեան վրա, որ չէր նըմանէր այլ տեղերուն։

Դաշնակցութիւնը կրօնական դաւանանք մըն էր դուրանցիներուն համար. կուսակցական զեկավարները այդ սրբազն կրօնի քուրմերն էին իրենց բոլոր ստորոտիւններով։ Զանգւածօրէն դաշնակցական էին ամենքը, դաւանութեամբ դաշնակցական։ Անոնց չէր հետաքրքրեր ծրագրերը եւ այլն։ Լաւ զիտէին միայն, որ Դաշնակցութիւնը նւիրւած է հայ Հայրենիքի եւ ժողովրդի ազատագրութեան։ Դաշնակցութիւնը ազգն է։ Անոր անդամ եղողը զինւոր մըն է, որ կուրօրէն պարտական է ենթարկել պետի հրամանին կամ «կարմիր կնիքին», որ զինւորագրւածը համակ զոհողութիւն պէտք է լինի. Երիտասարդութիւն, սէր, ծնողք, տուն - հարստութիւն դոյցութիւն չիւղին մէջ կաղմակերպութիւնը հոն դոյցութիւն ալ չունէր։ Իւմեր ըմբռնած կաղմակերպութիւնը հոն դոյցութիւն ալ չունէր։ Իւրաքանչիւր գիւղին մէջ կաղմակերպութիւնը «կոմիտէ» մը ունէր, այսինքն անհատ մը, որուն մէջ կը մարմնանար կուսակցութիւնը. այսինքն գիւղի Մկրտիչը, Մանուկը, Պետրոսը, Ղաղարը մէկ-մէկ «կոմիտէ» էին, որոնք սովորաբար բնական ներկայացուցիչները կը զամարւէին ամբողջ գիւղին։ Կուսակցութեան ընդհանուր ղեկավա-

ըլ ասոնց միջոցով կարգադրութիւնները կընէր։ Զեւական էր նաեւ Կոմիտէի գոյութիւնը։ Բիւրոյի ներկայացուցիչը տէրն էր եւ կարգադրովը բոլոր խնդիրներու։ Դրեթէ ամէն գիւղի մէջ ունէինք նաեւ Տին, արժէ քաւոր ֆետայիններ, մարզւած բազմաթիւ կութաներու մէջ, որ խաղաղ գիւղացիններ էին դարձած՝ նւիրւած օրւան ապրուստին եւ ընտանիքին, սակայն ականջնին միշտ Դաշնակցութեան ձայնին էր. պէտք ունէին իրեն - ալ անոր աշքին ոչինչ կուգար, արեխը կը կապէր, հրացանը ուսին, գաժան մտասեւեռումով մը կը քալէր հօն, ուր պէտք էր։ Այսպէս էր Դուրանի առասպելական մարզը։ Սասունցին թէեւ կը տարբերէր Դուրանցիէն իր աննկուն յամառութեամբ, վճռականութեամբ, աւելի յախուն էր եւ յանդուզն, բայց նոյն տիպի դաշնակցական էր եւ Սասունցին։

Դաշնակցութեան ակումբը նախասլէս կարծեմ բժիշկ Զավթեանի հիւանդներու ընդունարան էր եղած։ Շէնքի կէս յարկ բարձրութեան վրա, փոքրիկ սենեակի մը մէջ տեղաւորւած էր գրադարան - ընթերցարանը, ուր կը ժողովւէր քաղաքի պատանեկութիւնը։ Վարը ամսուն էր, իսկ վերի յարկը հինգ սենեակ եւ մի սրահ ունէր։ Մենեակներէն մէկը իրը խոհանոց կը գործածէր, երկրորդը բժ։ Զավթեանի գործիքներու եւ գեղերու պահեստն էր, միւս երկու սենեակներու մէջ, մէնք էինք տեղաւորւած, իսկ հինգերորդը հիւրասենեակի յատկացւած էր։ Հօն էր որ կընդունէինք թիւրք պաշտօնեաներու այցելութիւնը։ Ակումբի «կառավարիչը», խոհարարը, ձիապանը, սուրհանդակը մէր հաւատարիմ Պօղոսն էր. մեղմ, բարեհամբոյր երիտասարդ մը, որ յառաւելմէ մինչեւ իրիկուն անտերտունջ կը կատարէր տունի եւ գուրսի գործերը, յաճախ գաւառէն եկած ընկերներուն կուսակցական խորհուրդներ եւ թելազրութիւններ անդամ ընկելով...։ Քիչ անգամ կը ճաշէինք առանձին. իսկ առհասարակ քաղաքի թէ շրջանէն եկած հին ընկերները կը սեղանակցէին մեղի ամբողջ օրերը հօն անցնելով։ Իրիկունները միայն կը մնայինք առանձին Ռուբէնի հետ եւ մտահոգւած բարգացող քաղաքական վիճակի մասին միտքերու փախանակութիւն կունենայինք օրւան դէպքերու, տեսակցութիւններու առթիւ։

Ակումբէն քիչ վեր, բլուրի լանջին Մուրբ Մարինէի թաղի գերեզմանատունն էր, որուն մէջ հանդիսատ կառնէին Տարօնի արծիւ. Գէորգ Զաւուշի ոսկորները...։

Հոկտեմբեր եւ Նոյեմբեր ամիսներուն յաճախ մեծ ու փոքր ընկերները կը ժողովւէին մէր ակումբը զրոյցի։ Խիստ կը հետաքըրքարէին քաղաքական եւ ուազմական անցուղարձերով։ Օրւան աղետալի չարիքը զինուրագրութիւնն էր, որ կը մտահոգէր ժողովուր-

դը: Աղաղակող հակասութիւն կը թւար իրենց թրքական բանակին զինւոր երթալլ: Ոուսը պատերազմ է հրատարակեր, կուի մէջ է մեր թշնամի թիւրքին զէմ: ոուսը քրիստոնեայ է եւ կուզէ ազատել հայերը - ինչպէ՞ս երթալ թիւրքերու հետ միանալ եւ կուիլ ազատարարներուն դէմ: այս տրամավրութիւնը շատ աւելի զօրացաւ մանաւանդ երբ մեզմէ լսեցին, թէ, կամաւորական գունդեր կազմը ւած են նոյնիսկ Անդրանիկի, Քեռիի եւ իրենց ծանօթ այլ պետերու գլխաւորութեամբ:

Դաշնակցութեան եւ առաջնորդարանի յարաբերութիւնները շատ սերտ էին եւ մտերիմ: Ներսէս եպ. Խարախանեանն էր առաջնորդը: Հաղուագիւտ հայրենասէր ու ժողովրդասէր այդ հոգեւորականը մէծ յարգանք ու ժողովրդականութիւն կը վայելէր ոչ միայն դաշտի եւ Սասունի հայերէն, այլ հեղինակութիւն մըն էր նաև քիւրտերու համար. կակնածէին անկէ նաև թիւրք մէծ ու փոքր պաշտօնեաները: Դաշտի Աւրան դիւղէն էր՝ հին ընտանիքի մը մեծը. տարիներով պաշտօնավարած, հալածւած ու աքսորւած՝ կը մնար աննկուն, անձնուրաց, իրական հովիւը իր ժողովրդի: Իրեն շուրջն էին աղգային վարչական-կրթական մարմինները, որոնց անդամներուն մէծ մասը բարձր կրթութեան կամ իմացականութեան տէր չէին թէեւ, բայց մոլեուանդ հասարակական զէմքեր ու անշահամնդիր մարդուկ, որոնք գլխովին նուիրւած էին իրենց պարտականութեանը եւ առաջնորդին: Անոնց մէջ աչքի կը զարնէին մանաւանդ, Նաղարէթ իջէնտին եւ Տէր-Զաքարեանը, կարծեմ երկուքն ալ Միացեալի դպրոցէն ելած: Բանիմաց, հասուն եւ ներկայանալի դէմքեր, մանաւանդ առաջնը:

Ոուս-թիւրքական պատերազմի յայտարարութիւնը աննկարագելի խուճապ առաջացուց Տարօնի մահմեղական տարրին մէջ: Զօրակոչի մունետիկները արդէն իսկ քաղաքի շուկայի երկայնքին պոռալով կանցնէին՝ սարսափը կրկնապատկելով: Ըստ երեւոյթին, մահմեղական տարրը (ամբողջ ազգաբնակութիւնը քիւրտ է արդէն եւ որոշ մասը թրքացած քիւրտեր, ինչպէս Բաղէչի քիւրտերը) ոչ մէկ համարում ունէին իր կառավարութեան ուժի եւ կարողութեան նկատմամբ: Նոյնիսկ կառավարական բարձր պաշտօնէութիւնը յուսահատ էր: «Անհաւատ» ոուսի հետ գլուխ չենք կրնար ելնել, կուի գացողը ողջ չի կրնար վերապառնալ. այս էր բոլորի կարծիքը: Ամէն օր զրեթէ հանդիսատես էինք շրջաններէն քաղաք բերւող նորակոչ (ըէղիփ) խումբերու. ողբալի էր անոնց տեսքը - ոչխարի հօտերու պէս կը լեցնէին մզկիթը, խաներու բակերը եւ կիսախարտերու պէս կը մոռցէին մէջ, օրերով կը մոռցւէին հոն իրենց ապախուլ շտեմարաններու մէջ, օրերով կը մոռցւէին հոն իրենց ապա-

կանութիւններու դարշահոսութեան, ցուրտի եւ անօթութեան մէջ։ Ծանօթ սատիկան մը կըսէր ինծի, թէ հարիւրաւոր նորակոչներէ, իրենք տասնեակները միայն կընային հասցնել տեղը մէծ մասամբ կը փախչէին ճամբաններէն։

Կը մօտենար հայերու համար ծանրագոյն ու վճռական երկընալրանքի վայրկեանը։ Կառավարութիւնը հրաւիրած էր արաջնորդը և հայ երեւելիները ու պահանջած, որ յորդորեն զօրակոչի հայ ենթականներուն օր առաջ ներկայանալու ատեաններուն, ինչպէս նաեւ յանձնած էին զինւորական պէտքերու մթերքի եւ պարենաւորման ցուցակներ, որոնցմով հայ առեւտրականներէն կը պահանջէր շուտափոյթ ներկայացնել պահանջւած իրերը՝ փախարէն ստացականներ առնելով։

Նոյեմբեր ամսւան վերջերուն էր, սուսական բանակը անցեր էր արդէն սահմանը և կը յառաջանար. խուժապը կառարեալ էր Քահմեղական ժողովրդի մէջ, իսկ կառավարութիւնը օր աւուր աւելի գաժան կը գառնար իր պահանջներով։

Առաջնորդը, այս առթիւ հասարակական խաւերու լայն խորհրդակցութեան մը հրաւիրեց Առաջնորդարանի մէջ։

Տա՞ւ զինւոր թէ ոչ. ի՞նչ միջոցներով ժամանակ վաստկիւ. ինչպէս վարւին վաճառականները կառավարութեան պահանջած ապրանքներու նկատմամբ։

Հրաւիրւած էին շրջանի եւ քաղաքի աչքի զարնող հասարակական եւ յեղափոխական գործիչները։ Ես իր հիւր կը գոնոէի անոնց մէջ։

Կառավարութեան հետ, զանազան առիթներով, շփման մէջ եղող տարրերը կը թելադրէին մէկ կողմէն համակերպիլ, այսինքն երեւոքապէս բաւարարել կառավարութեան պահանջը, միւս կողմէ սակայն ցանկալի կը նկատէին, որ «անհետացնեն» իրենց ունեցած կարեւոր գոյքերը։ Զինւորութեան ներկայացնել սակաւաթիւ երիտասարդներ ճամբաններէ փախչելու դիտաւորութեամբ։ պէտէլ առաջարկել աչքի ինկածներուն համար։ Հին մարտիկները սակայն կը կարծէին, որ այժմէն իսկ կառավարութիւնը պէտք է հասկնայ թէ հայ երիտասարդը չի կընար իր ընտանիքը թողուլ երեսի վրա, թէ հայ երիտասարդը չի կընար իր ընտանիքը թողուլ երեսի վրա, քանի որ քրտական ասպատակութիւնները աւելի մեծ թափ եւ ծաւալ են ստացած։ Համիտիէնները ոչ մէկ իշխանութիւն եւ օրէնք չեն հասկնար։ Կը լեցւին գիւղերը եւ կը յափշտակեն ինչ որ իրենցը չէ։ Բոլորի հայեացքը սակայն Դաշնակցութեան ներկայացուցչի եցէ։ Բոլորի հայեացքը սակայն Դաշնակցութեան ներկայացուցչի եցէ։ Բոլորի հարծիք ունի նա. կընա՞յ ազգել կառավարութեան վրա. ի՞նչ կը սպասէ մեղ հետագային. պիտի կընա՞նք դիմագրաւել բարդութիւններու։

Առաջնորդի գլխաւոր մտահոգութիւնն էր զանազան քայլերով ու փոքր զիջումներով ժամանակ շահիլ. կային ոսւսական բանակի յառաջացման հաւանականութիւնները, յետոյ, հետզհետէ պիտի պարզէր մինուրատը եւ յաջորդող նոր գէպքերը, որոնցմէ կրնայինք օգտուիլ եւ, վերջապէս, ժամանակ պէտք էր մեղ ինքնամփոփելու եւ պատրաստելու:

Սրբազնը խիստ անհանգիստ էր հայ կամաւորներու գործօն մասնակցութիւնէն. անորոշ երկիւղ մը ունէր անոր հետեւանքներէն. կուղէր միխթարւիլ անով, որ շուտով դոնէ կրնան հասնիլ Տարօնի դաշարը, մինչ այդ պէտք էր չխզել յարաբերութիւնները կառավարութեան հետ եւ ստեղծել այնպիսի կացութիւն, որ ո եւ է կասկած չհրաւիրէր եւ չհարկադրէր աւելի անտանելի միջոցներու գիմելու:

Ռուբէնը իրեն յասուկ վերապահութեամբ կարտայայտուէր: Դաշնակցութիւնը խզելու կողմնակից չէ. չենք զիտեր մօտաւոր ապագան եւ ոսւսական բանակին չենք կրնար մեր յոյսերը կապել: Հարկադրւած ենք մեր քաղաքացիական պարտականութիւնները կատրել, գոնէ երեւոյթները փրկելու. համար: Կուսակցութիւնը իր ձեռքէն եկածը պիտի ընէ մեղմացնու կառավարութեան պահանջները եւ միւս կողմէ համազգային ուժերով պատրաստել աւելի գէշ օրերու համար:

Ահա մօտաւոր ամփախումը ժողովականներու արտայայտած կարծիքներու. իրադործումը կը մնար կառավարութեան հետ ի պաշտօնէ յարաբերութիւն պահելու հնարաւորութիւն ունեցող Խարխանեան սրբազնին եւ ինծի:

Այս առթիւ էր, որ կուղէի դաշտը շրջիւ անմիջական շիման մէջ մտնելու Դուրամի ժողովրդին հետ եւ մօտիկէն ծանօթանալու անոր տնտեսական կացութեան, ցաւերուն եւ մանաւանդ օրւան կենսական խնդիրներու վերաբերմամբ ունեցած արամագրութիւններուն:

Լեռներէն եկած էր այդ օրերուն Վասպուրականի մէջ ինծի գործակցած կողբեցի Տիգրանը, որ «Յարութիւն» անունով կը ճանչափին այժմ:

Տիգրանը 1904-ին մտած էր վան ինծի օգնելու համար. մեր քնաւորութիւնները սակայն ներգաշնակ չէին. նա խիստ նեարգային էր, քիչ մը պիւրօքատ, չոր վարւելակերպով եւ, մանաւանդ անծանօթ երկրի պայմաններուն՝ չէր կրնար շուտով ընտելանալ միջավայրի պահանջներուն ու հոգեբանութեան: Այն տաենւան պայմաններուն մէջ անկարելի էր թոյլ տալ նման յարաբերութեան շա-

բունակութիւն. մասամբ ինքն իրեն, մասամբ ալ իմ անուղղակի վերաբերմունքով հարկադրւած եղայ չէզոքացնել զայն այնքան, մինչեւ որ Արամի եւ Իշխանի հետ ալ անկարող աշխատելու՝ թողի երկիրը: Ուրիշ պատմութիւն է այդ սակայն: Տիգրանի հանդիպեցանք երկու յեղափոխական ընկերներու ամենաջերմ գրկախառնութեամբ: Ի հարկէ, մոռցւած էր ամէն բան: Աղրեցանք միասին եւ անմոռանալի կարճ օրեր անցուցինք անոր ու Ռուբէնի հետ:

Տիգրանի առաջարկով էր, որ միատեղ ելանք շրջանը: Զրիկ դիւղէն սկսելով այցելեցինք Մատնավանք, Խաչլարտաղ. Սուլուխի հինաւուրց կամուրջէն անցնելով մտանք կուրավու, Յրժնք, Աղջան, ապա Աւրան, ուր Խարախանեան Սրբազնը քանի մը օրով և կործ էր իր եղրօր տունը:

Մեր անցած բուլոր դիւղերը լի էին առատութեամբ. գոմերու, մսուրներու երկայնքին կապւած էին շարքերը կովերու, ծիերու եւ ամենի գոմէններու. փարախները՝ ոչխարներու եւ այծերու հօտերով լիցուն: Հայ հին նահապետական դիւղն էր իր առատութեամբը ու առասպելական հիւրասիրութեամբը:

Աչուն էր. դիւղացիները աշնցան կատարած՝ մեծ մասով, հանդպատի մէջ էին եւ առատ ժամանակ ունէին ընդունելու մեզի: Մադըստի մէջ էին եւ առատ ժամանակ ունէին ընդունելու մեզի: Մադըստի մէջ էին առաջարւած էին անորոշ ու ծանր նախազգացումով մը, մրկայն պաշտրւած էին անորոշ ու ծանր նախազգացումով մը, մրտախոնչ էին ու թափծոն: Պատերազմով կապրէին: կինւրուակոչութեան եւ մթերքներու գրաւման հրամանը հոռած էր հոն եւս ու անհանդիսու՝ անդադար միեւնոյն հարցը կուռային մեզ «իմա՞լ կեղնի» . . .» - երթալ-չերթալ-զինուրութեան, յանձնել մթերք թէ ոչ:

Վարդոյի եւ Պուլանը ի իւնաշղթայի սորոտը եւ միւս կողմը փուտած Զիպրանցի ու այլ աշխութիւները անսանձ էին դարձեր. Համբախէներու համազգեստ հազած, խումբերով կը մտնէին Մեղրագետի աջ ափին սփռւած հայ դիւղեր ու կամայական բռնադրաւումներ ու թալան կրնէին. տեղ-սեղ սովանութիւններ ալ կը կատարէնք ին: Թրյա Շէլիր, Մուսա, Ղասրմ ու Նօս պէյերը, Զաթօն Ֆարհօն: Թրյա Շէլիր, Մուսա, Ղասրմ ու Նօս պէյերը, Զաթօն Ֆարհօն: ու այլ քրատական բորենիներ գլուխ էին բարձրացուցած. իրենց մէջ ու այլ քրատական բորենիներ գլուխ էին բարձրացուցած. իրենց մէջ կարծես այժմէն բաժնած հայ դիւղերը՝ սարսափի տակ կը պահէին: Մեր ժողովուրդը անցեալի դառն փորձով կը զգար կարծես մօտալուտ ահաւոր օրերը....:

Սրբազնի հետ այցելեցինք նուի Մոկունք, Տէրկէվանք, Առաղ, Բէրդակ, Հոռատորիկ եւ Առաքերոց վանքը, ուր վանահայր էր առաքելատիպար ոռւրք ծերունին - Յովհննէս Վարդապետը: Առանձ-

նացած խցիկին մէջ, իր իմաստուն հայեացքով յստակ կը տեսնէր սոսկալի վաղը որ պիտի զար եւ կողբար Տարօնայ աշխարհը. տիրութեամբ հեռացանք: Անցանք նաև Գառնին եւ Ս. Յալհանու վանքը, որի վանահայրը Հ. Մկրտիչն էր, յայտնի «խելառ» վարդապետը, որ կըսէր թէ բանէ մը վախ չունէր եւ առատ հայհոյանք կըթափէր կառավարութեան գլխին:

Ամէն տեղ անորոշ երկիւղ մը կիշխէր մութ ապագային հանդէպ:

Ժողովուրդը Դաշնակցութեան կապած էր իր բովանդակ յոյսեւը. անոր կարգադրութիւններուն եւ վճռական խօսքին կը սպասէր:

Դժբախտաբար, զինւած չէր մեր ժողովուրդը: Քիչ շատ դորձածական զէնքէր ունէին միայն հին մարտիկները, մհացեալիները մաշւած կամ պակասութիւններով էին. խիստ սակաւ էր փամփուշտը: Ես չտեսայ ինքնապաշտպանողական կազմակերպութիւն եւ ոչ մէկ տեղ եւ մանաւանդ ընդհանուր ծրագիր մը ապագայ անակնկալներու հանդէպ: Առերեւոյթ կարծես կարիք չկար անոր, կը թւէր թէ ամենքը պատրաստ են առաջին խոկ կոչին համախմբւելու, բայց քիչ միթթարական էր այդ երեւութական պատրաստակամութիւնը. քանի որ խումբերու չէին վերածւած, իրենց պետերով, նոպատակով, զանազան սուիթներու նախապատրաստութեամբ, ռալմանիւթի կանխակալ պատրաստութեամբ, գիւղերու եւ ըրջաններու սաղմական կասղերով, հրահանգներով, եւն.աշխրէթներու վիճակին մէջ էին: Կը թւի թէ կուսակցական զեկավարները ապահովւած էին Մշոյ եւ Սասնոյ ժողովուրդի տւանդական ռազմունակութեամբ եւ մարտական փորձառութեամբ: Դժբախտաբար, քիչ յոյս կը ներշնչէր նման «կազմակերպութիւն» մը: Վերադիմիս, Ռուբէնի եւ Տիգրանի ու Մճոյի հետ դիմուռապէս (Կոմոյի Հաջին հեռու կը պահէր ինքնուրի), առիթ ունեցանք երկարօրէն անդրագաւնայու այդ կենսական խնդրին, թէեւ ընդհանուր վերահաս վտանդի (ջարդի) կասկած դեռ չունէինք: Ռուբէնը յամառօրէն տեսակէտ մը կը պաշտպանէր, որ մինչեւ վերջը շարունակեց, դժբախտաբար, առաջնորդւելով անով. վտանդի պահուն, կըսէր նա, դաշտը չի կընար պաշտպանւի, իսկ քաղաքը վստահեյի յենարան մը չէ ինքնապաշտպանութեան տեսակէտին. մէր ուժերը սկսէր է կեղրոնացնենք Սասուն եւ Հոն կազմակերպենք ինքնապաշտպանութիւնը, ապաւինելով լիռներուն եւ յենելով լեռնական մեր ժողովուրդին: Մճոն չէր բաժնէր Ռուբէ-

նի տեսակէտը քաղաքի մասին, բայց դաշտի նկատմամբ նոյն կարծիքը ունէր: Տիգրանն ալ Մճոյի պէս կը խորհէր: Իմ կարծիքը հիմնովին տարրեր էր անոնցմէ: Այս տարակարծութեան դեռ առիթ կունենանք վերադառնալու:

2V

ՄԵՐ ԱՐՏԱԲԻՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԵՒ ՏԱՐՈՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Տարօնի քիւրտ տարրը իր քաղաքական ուղղութիւնը կը ստանար Մշոյ քիւրտ բնակչութեան զեկավար տարրերէն եւ մանաւանդ Մուշի իթթիհատի քլիւպէն: Մուշի քրտութիւնը կապրէր քաղաքի արեւմտեան մասի բլուրներու եւ անոր ետեւ գտնուող ձորին մէջ: Քաղաքի մահմետական եւ հայ բնակչութեան յարաբերութիւնները բնդհանուր առմամբ եղած էին մտերմական եւ խաղաղ: Ընտանիք մը (քաղելա) կար սակայն, որ մոլեուանդ աւատական է եղած եւ հայերը իրաւագուրք դարձնելու եւ իրը սարուկ գործածելու ձգտած է. «Քօթանենց» տուն կը կուչէր՝ Հաջի Մուսայի գլխաւորութեամբ: Այդ տունէն է հռչակաւոր Հաջի Իլիասը, Մուշի մէպուր, որուն մայրը յափշտակւած հայուհի մըն է եղած: Ենքն ալ հայերէն դիտէր եւ ինքզինքը մօտ ցոյց կուտար միշտ հայ ըրջանակներուն. Երիտասարդ, նենդ, խիստ հայտեաց, քսու, դարշելի դեւերէն մէկը: Այդ ընտանիքէն էին կարծեմ նաեւ Մուշի իթթիհատի պետքէն հախիկին հարկահաւաք դաժան Ռաշիտը եւ կալւածատէր «Զան Պէտար» Ֆարամազը:

Յիշեալ քապէյայէն զատ հայոց ձորամիջի թաղերու մօտ կապրէր նաեւ աւելի թոյլ «Պալրաքտարենց» քապէյան, որուն պետը, Հաջի Մուսատիքան, խելացի, նահապետական յարգելի ծերունի մըն էր, որ կատէը Քօթանենց ցեղը՝ «Երկրի օձեր» անւանելով զանոնք:

Իթթիհատի քլիւպը, ուրեմն եւ երկրի քաղաքական ու հանրային դորձերն ու ազգեցութիւնը Քօթանենց բնտանիքի կամ անոնց կուսակիցներու ձեռքն էր, մանաւագ, որ Հաջի Իլիասը, չնորհիւ իր իթթիհատական եւ մէպուսական հանդամանքին, ստեղծած էր ազգեցութիւն մը, որուն ուժով նոեմացուցած էր Մուշի միւս քըրտական ընտանիքներու հեղինակութիւնը: Կառավարութիւնը անոնց վրա կը յինուր. շրջաններու պատասխանատու պաշտօնները անոնց կուսակիցներուն կը տրէին:

Մուշ հասնելէս անմիջապէս յետոյ, բնականօրէն առաջին այցելութիւնս պիտի տայի Մուշ սանջագի միւթէսարիֆին, դատարանի նախագահին, զօրաց հրամանատարին և տեղացի երեւելիներուն։ Այդպէս որոշեցինք Խալախանեան Աքրաղանի հետ խորհրդակցաբար։

Միւթէսարը Սէրվէթ պէյը երիտասարդ, կրթւած պաշտօնեաներէն էր, քիչ մըն ալ Փրանսերէն կը խօսէր։ Հիմքի փաշայի «դըպրոցէն» գաստիարակւած էր քաղաքական-վարչական զեկավարութեան համար։ Բաղէցի կուսակալ Ազտիւլ Խալըքէն պակաս փորձառու, աւելի թոյլ, բայց թերեւս աւելի խելացի այդ երիտասարդը, կրցած էր մեծ աղքեցութիւն ձեռք բերել երկրին մէջ։ ամենքը կը վախնային անոր նեարդային չարժումներէն, բոնկումներէն ու կտրուկ կարդագրութիւններէն։ Ըստ երեւոյթին Թալաաթի առանձին հովանաւորութիւնը կը վայելէր ու կին ալ, չեմ յիշեր թէ ո՞ր նախարարին աղգականուհիներէն էր։

Ընդունելութիւնս վերապահ, բայց խիստ սիրալիր էր։ Իր ուրախութիւնը յայտնեց, որ այս ժանր օրերուն ևս կուղամ իրենց եւ հայրենիքին օգտակար լինելու ու յոյս յայտնեց, որ ինքը եւ ևս իրար պիտի աջակցինք թիկունքը կազմակերպելու համար։ Պատասխանեցի թէ որոշած էի Պօլիս վերադառնալ այս գիծով՝ ծանօթանալու համար երկրին այս մասերուն։ անշուշտ, կրնամ մնալ հոս ժամանակ մը, եթէ օգտակար կը համարւի եւ պատրաստ եմ ըստ ամենայնի աջակցիլ կառավարութեան այս դժւար օրերուն մէջ։

Այս տեսակցութիւնը անշուշտ քաղաքալարական այցելութեան գոյն ունէր։ փոխայցելութիւնը չուշացաւ։ հետեւեալ օրը նա եկաւ մեր «ակումբը» կառավարական քանի մը բարձր պաշտօնեաներուն հետ։ Ռուբէնի հետ մտերմօրէն կը տեսնեէին անոնք, բայց հակառակ անոր, որ ընկերոջն զէմքը կը ժպտէր ամենուն, կը դիտէի որ կը խրտչէր այդ չըմանէն։

Զինորական հրամանատար Վասֆի պէյը տարիքուն, ճարպոտ ու մեծ փորով հին հազարապետ մըն էր։ Բարի մարդու ու անհոգ արարածի մը երեւոյթը ունէր։ շատ բաց սիրտ ու մտերմօրէն ընդունեց զիս, հիւրասիրեց «իր պատրաստած» խմորեղէնով և խոստացաւ իմ բոլոր գիմումներուն ընթացք տալ։ խնդրեց միայն, որ յորդորեմ հայ երիտասարդներուն չխուսափիլ զինորութենէ։ ինքը կուղէր, որ առանց բանութիւն գործ դնելու կարգադրւէր այդ խընդիրը։ Անոր հետ քիչ մը աւելի խորացայ իր յարուցած հարցերուն մէջ օգտւելով անսեթեւեթ իր վարւելակերպէն, սակայն, նկատեցի

թէ հլու կտմակատարն էր միայն միւթէսարլՓի եւ կը վախնար իր պաշտօնը կը բանցնելէ եւ հետեւարար միաքերը կը ծամծէր ու չէր ուղեր աւելի բացւիլ: Յամենայն դէպս, որոշեցի օգուիլ իր բարի որամադրութիւններէն:

Իթթիհատի աեղական վարիչներու հետ շփումները նոյնպէս շատ կարեւոր էին: Առաջին կարգի վրա կանգնած էին երկու գարշելի ճիւաղներ - Ռաշիտը և Ֆարամազը: Տեղական ընկերներէն քանի մը հոգի սերտ յարաբերութեան մէջ էին անոնց հետ: Գուեհիկ եւ աղէտ այլ սրիկաններու հետ յարմար չէր որ ես ուղղակի յարաբերէի. անդամ մը սակայն ցանկութիւն յայտնած էին տեսնւիլ հետքու: Ռուբէնը բացակայ էր: Տեղական ընկերներու խորհուրդով, Գաւառեան Տիգրանը ճաշի սեղան մը պատրաստած էր: Առաջին անդամ կը տեսնէի զանոնք: Ռաշիտը ամբակազմ, լայնաթիկոնք, կոպիտ ու ժանա գիմադերով եւ ալֆօլամովի ուսուած զեղին աչքերով մըն էր, Ֆարամազը նուրբ, երկարահասակ քիչ մը տուաջ հակած, բայց հիւանովա արտայարութիւն մը ունէր, որուն երեմն ի զուր կը ճգնէր տալ մեղմութիւն: Երկուքն ալ Փրէնչներ եւ երկար վիզ կօշիկներ կը կրէին - կատարեալ քիւրտ ֆէտայիներ - ջան պէղաբներ: Վասպուրականի մէջ նման տիպերու հետ դորձ ունեցած էի արդէն:

Մեր խօսակցութիւնը սկսաւ Արեւելքի սովորական եւ անբռն գանդակ փոխադարձ հաճուախօսութիւններով, որ կը ծառային միշտ զիրար քիչ մը ճանչնարու եւ դիմացինի թուլ կողմը չօշափելու աւելի լաւ շահագործելու դիտումով:

Ինձ կը հետաքրքրէր տեղական իթթիհատականներու կազմակերպութիւնը եւ մահաւանդ պատերազմի նկատմամբ ունեցած տեղիէտները ու աշխատանքի բնոյթը, որ անոնք կը կատարէին:

Բայց անոնք եկած էին դործակցութեան հրաւիրելու տեղական Դաշնակցութեան՝ պատերազմի թիկունքը կազմակերպելու - պաշարի հաւաքման, առաքման եւ դինորգուներու հաւաքման դործին համար: Ըստ երեւութիւն միւթէսարլՓի թելաղբութեամբ եկած էին եւ ծանօթ էին երգուումի Դաշնակցութեան եւ իթթիհատի բանական ամառներուն: Ակնարկներ բրին հայ կամաւորական զունդերու մացութիւններուն: Ակնարկներ բրին հայ կամաւորական զունդերու մատանի, աւելցնելով, թէ այլ հանդամանքը խիստ բարած է խալամներին, կը ջանան մեղմացնել՝ ըսկով, թէ օսմանեան երկրի հայերը նախնի կը ջանան մեղմացնել՝ ըսկով, թէ օսմանեան երկրի հայերը նախնի անոնց հետ. առաւել եւս, ուրեմն, ներկայիս, տեղակաս չունին անոնց հետ. առաւել եւս, ուրեմն, ներկայիս, տեղակաս չունին հայերը պէտք է որ ամենաեռանդուն գործունէութիւնը ցոյց

տան, ցըելու համար գէջ տրամադրութիւնները եւ չխուսափին զինորութիւննէ :

Հասկցուցի իրենց, թէ ես Մուշ կը գտնւիմ իրբեւ մէպուս եւ թէ հիւր եմ. կրնամ միջնորդի գեր կատարել անշուշտ իրենց եւ Դաշնակցութեան միջեւ: Միայն վստահ կրնամ ըսել, որ հայ ժողովուրդը եւ Դաշնակցութիւնը ոռուսահայերու այդ շարժման հետ ոչ միայն ոչ մէկ կապ ունին, այլ եւ հիմնովին հակառակ են: Իսկ Թիւրքիոյ մէջ անոնք իրը պարկեցտ օսմաննեան քաղաքացի, իրենց վրա ինկած բոլոր պարտականութիւնները հաւատարմօրէն պիտի կատարեն: Զինորութիւննէ խուսափելու խնդիրը, ըսի իրենց, ընդհանուր է. քիւրտերը եւ Մուշի բնակիչները նոյնպէս կը խուսափին:

Այս բոլոր խօսակցութիւնները, ի հարկէ, երկուստեք կը կատարէին փոխադարձ դաղտնի տրամադրութիւններն ու քայլերը հասկնալու դիտաւորութեամբ: Զիս հետաքրքրող հարցերէ կը խուսափէին: Տեղական մէկ քանի ընկերներուն յահճնարարեցինք, այս առիթէն օգտւիլ եւ յաճախել իթթիհատական քիւտը եւ շրջանները: Բայց օգուտ մը չունիք, քանի որ դաւադրական ծրագիրները եւ դաղտնի կարգադրութիւնները կը պատրաստէին վերը, լերան կրծքին ամրացած ֆարամազի քէօշկի կամ Հաջի Մուսայի «օտացի» մէջ, Հաջի Իլիասի անմիջական զեկավարութեան տակ:

Բոնագրաւումները սկսան եւ մէծ թափ ստացան արդէն Դեկտեմբերի սկզբին, երբ, մանաւանդ Մուշը դարձաւ կեդրոն պահետի ուժի կազմակերպման: Տիգրանակերտէն, Խարբերդէն, Ճապաղջուրէն, Կինձէն, Հազոյէն ժողված բէտիֆներու խուժանը կը բերւէր ամէն օր: Քաղաքի մզկիթներու, դպրոցներու, խաններու մէջ այլեւս տեղ չէր մնացած: Զրեց զօրանոցները կարդի կը դրէին հոն եւս լեցնելու համար: Բէտիֆ գունդերու կազմութեան զեկավարութիւնը կը տեղաւորւէր քաղաքի բոնագրաւած տուններուն մէջ: Շտեմարանները կը լեցւէին գիւղերէ յափշտակւած եւ գիւղացիներու սալերով եւ անասուններով փոխադրուղ հացահատիկնրով: շուկան աւերակի էր վերածւած: խանութները դատարկ էին. կեանքը մեռած:

Այդ օրերուն էր, որ գէջ լուրեր կուգային ոռուսական սահմաններէն - Էնվէրի սարսափելի պարտութեան գոյժը: Խուճապը ահազին էր. յուսահատութիւն կը թաղաւորէր. համիտիէ գունդերը, ուրոնք, հազար մէկ դժւարութիւններով ժողովւած էին - բարմաթիւ գայթակղեցուցիչ խոստումներով, անշուշտ թալանի - գիշերները կը ցըւէին նորէն իրենց գիւղերը կամ լեռներու մէջ կանհետանաց:

յին: Մուսա բէգը եւ իր եղբայլները, որոնք նոյնպէս պատրաստւած էին ճակատ մեկնելու, գաղտնօրէն ցրեցին գունդերը, եւ Մուսա բէգը «Հիւանդացաւ»:

Սէրվէթ պէյ եւ քլիւպը համակ գործունէութիւն էին. պաշար եւ մարդ պէտք էր հասցնել: Դեռ ոչինչ չսովորած նորակոչները փութով ճակատ կը զրկւէին ցնցոտիներով ու անօթի. անոնց մեծ մասը ճամբաներուն վրա կիյնային պաղած. տեղը նորեր կը բերէին անընդհատ:

Միւթէսարլֆը այդ ատենն էր, որ դիմեց ինծի ստանձնելու ճակատին մթերք հասցնելու համար կազմւած յանձնաժողովի նախագահութիւնը . . . : Մերժել անհնար էր: Բնկերները թելադրեցին ընդունիլ, թերեւս մէջէն աւելի օգտակար լինէինք:

Կառավարութիւնը տեսնելով որ մեծ յոյս չկայ հայ նորակոչներ ժողվելու, ճակատը (մինչեւ Խնուս) մթերք զրկելու խմբեր կազմեց - «ամէլիա թափուրներ» եւ առաջարկեց, որ հայերը գոնէ այլքան աջակցութիւն բերեն երկրի պաշտպանութեան գործին: Այդ յանձնաժողովի մէջ կը մտնային 8-10 հոգի տեղացի երեւելիներ եւ երկու սովաներ: Դժւար չեղաւ արդ ձեռնարկի համար քանի մը հարիւր հոգի հաւաքել. նախ կը թէ պարզ երթեւեկութիւն մըն էր: Նախապէս որոշեցաւ բեռան ծանրութեան չափը, սնունդի պարմանները. ճշուեցան հանգստի եւ դիշերելու իջեւանները (մէնզիլ) ու փոխադրութիւնը սկսաւ: Այդ ատեն (Դեկտեմբերին) չկար գեռ ջարդի ծրագիրը, ատոյի հանդերձ սոսկալի էին բեռնատար (շալակաւոր) հայերու քաշած նեղութիւնները: Ամէն մէկ մեկնող խումբին հետ, մեր կողմէ անպաշտօն տեղեկատու մը կը գնէինք, որոնք նրա կատւած թերութիւնները կը հաղորդէին մեղ: Ասածին խումբը վեց օրէն վերադառնութեան ունէին, ի հարկէ, նեղութեան, սնունդի, վարեցողութեան մասին, որոնք այնքան ալ մըտահոգիչ չէին: Բայց, հետզհետէ, երբ ձմեռը սաստկացաւ, ձիւնը խորացաւ եւ բուքերը սկսան, անհանդուրժելի դարձաւ կացութիւնը. ճամբան մեռնողներ եղան. իսկ մեծ մասը կը վերադառնար հիւծւած եւ հիւանդ:

Հայերու նման մասնակցութիւնը - բանակի պիտոյքներու գրաւման եւ փոխադրութեան - ըստ երեւոյթին զնահատութեան կարժանանար, եւ կառավարական խստութիւնները այդ խնդրոյն մէջ առ երեւոյթ կը մեղմանային. սակայն միւս կողմէ անոր անուղղակի քաջալերութեամբ, աւելի լայն ծաւալ կը ստանային պատերազմէ խուսափող աշխրէթներու սխրադործութիւնները հայ գիւղերուն մէջ. անհատական եւ նոյնիսկ հաւաքական (Ցրոնք եւն. տեղեր) ըս-

պահութիւնները յաճախակի դարձան . տուրքերը ամենայն խստութեամբ կը ժողովւէին , հացահատիկի զինուրական թալանը կը չարունակւէր : Տեղատեղ մերիններուն մէջ արդէն իսկ ըմբռասութեան եւ ընդդիմութեան դէսքեր տեղի կունենային : Ազգային եւ կուսակցական շրջանակներու կարծիքը այն էր , որ մեր կողմէ ո եւ է առիթ պէտք չէ տալ , ընդառաջ պէտք է երթալ , ըստ կարելւոյն , կառավարութեան պահանջներուն , ջանալով վարչական եղանակով մեղմացընել կամ առաջն առնել ապօրինութիւններու : Սակայն , ալ չափը կանցնէր . մեր համբերութիւնն ալ կը սպառէր , մանաւանդ , երբ տեղեկացանք , որ Զիպրանցիները հայ գիւղերու ասպատակութիւններէ վերջը , քաղաք են հրաւիրած եւ հրաւասիրաւած են միւթէսարքի կողմէ : Խիստ լեցւած էի . Խարախանեանը անզուսպ դայրոյթով համակւած , կուղէր երթալ բողոքելու . այդ վիճակին մէջ չթողինք որ երթայ : Հանդիպեցայ Միւթէսարքին հետագրաստան մէջ , երբ ուղիղ հեռագրաթելով կապւած էր Պօլսոյ հետ :

Պահ մը վերջ մօտեցաւ ինծի իր սովորական ժպիտով եւ գոհ երեւոյթով : Խօսակցութիւնը սկսաւ մեղմ , բայց երբ իմ բողոքներուն , նա պատասխաննեց չոր ու քիչ մը հեղութեամբ , բայցով թէ անխուսափելի են նման դէսքեր պատերազմի միջոցին եւ թէ պէտք չէր խոռվիլ , ու դարձանք որ այս տարրական բանը հայերը չեն բմբոներ , այլեւս չկրցայ զսպել ինքինքու եւ սովորական քաղաքալարական դարձւածքներ մէկ կողմ զնելով , ամենաբուռն կերպով յարձակեցայ վրան , բայցով , թէ աւագակները կը քաջայերւին , թիկունքը կը վտանգւի այս քաղաքականութեամբ , թէ հայերուն խորթ կը նային եւ ոէժիմր Համիտեան ոէժիմէն աւելի վատ դարձած է : Զեմ յիշեր այլեւս մանրամանութիւնները . այն դիտեմ միայն , որ Միւթէսարքի պահ մը ինքնիրեն կորսնդուցած , շւարած կը յսէր ինծի . քանի մը անգամ փորձեց իր սովորական ջղալին ճրգարդողներով աղդել , բայց ես անկէ աւելի կը գոռալի : Վերջապէս , ինքն իրեն շուտով ձեռք առաւ եւ խոստացաւ միերջ տայ երկրի անիշխանութեան : Կողմնակի մարդը միայն հեռադրաստան միւտիւրն էր , վանեցի հէս խափչիկ մէկր , որ ի դարմանս իմ , նկատելի գուշունակութիւն կը զգար իմ յարձակումներէն : Այս մարդուն մենք սկիտի հանդիպինք դարձեալու : Այս տեսակցութիւնէն եւ միւթէսարքի վերաբերմունքն ես ոէ , նախաղդացումներով հեռացալ : Շատ բան չփոխւեցաւ այդ օրէն , ի հարեկ . միայն միւթէսարքի Մերմիթը , ինչպէս յետոյ տեղեկացայ միւտիւրէն , բողոքած էր Պօլսի իմ «միջամտութիւններուն» դէմ , որովհետեւ քանի մը օրէն Խորհրդանը հեռագրով կը կանչէր դիս :

Անկարելի էր այլեւս մնալ. միւթէսարբՓը անձամբ եկաւ յանձնելու հեռագիրը, աւելցնելով սիրալիօրէն թէ ամէն դիւրութիւններ պիտի տայ լինծի՝ ապահով Պօլս հասնելու. քաղաքավարութեամբ կաքսորէի երկրէն:

Ծանր ազդեց մեր զրջաններուն վրայ իմ մեկնումիս հրամանը. լաւ թէ գէշ կապ մըն էի կառավարութեան հետ, քանի որ իշխանութիւնները կը խուսափէին առաջնորդին հետ քաղաքական կամ զինուրական ինդիբներու առթիւ ո եւ է յարաբերութիւն պահել: Խուրէնը լեզւի եւ իր անհատական հակումներու տեսակչուն, չէ՞ր կրնար այդ գերը կասարել: Ծանր մատհոգութեամբ կը մեկնէի: Վերջին մեր խորհրդակցութեան մէջ սակայն թելառեցին ինծի երթալ Ս. Կարապետ եւ հոն սպասել. եթէ ձիւնը եւ բուքը ներէ, կրնամ շարումակել, եթէ ոչ՝ պէտք չէ վտանգի ենթարկվէ, որովհետեւ այդ ամիսներուն կինծի կամ Օղնուտի ճամբանները անանցանելի կը դառնան:

Շեխլանի եւ Զիարէթի ճամբով, չեմ յիշեր որու առաջնորդութեամբ, Դեկտեմբերի վերջին օրերէն մէկը, բարձրացայ Ս. Կարապետ վանքը: Ահագին ձիւն էր եկած. արահետէ մը կը յառաջանայինք:

Առաջին անգամ կը տեսնէի Տարօնի ճամբաւառը Վարդան վարդապետը - յեղափոխական վէթէրանը դեռ 90-ական թւականներէն: 60-ին մօտեցած այդ սասունցին (Ահարօնքէն), ընկոյզի կոճղի կը նմանէր - հաստատուն եւ ամբակաղմ. մերմակ մօրուքի մաղերը անշխանական փութիստութեամբ լուսած էին իր թուշերէն եւ կը զակէն. մանր, առոյդ աչքեր ու թափանցող հայեացք, որ շարունակ վրայէդ կանցնէր թափով: Դժւար է տալ անոր բարդ բնութագիծը. Սասուն ու Տարօնը անոր մէջ էին խոտացած. Դեղամ եւ նա խիստ շատ ընդհանուր գիծեր ունէին: Զերմութեամբ ողջադուրեցաւ հետըս եւ մէջքէս գրկած առաջնորդեց իր հիւրասենեակը: Գլուխ գլխի այդ ժողովրդական իմաստուն մարդուն հետ երկար խօսեցանք երկրի վիճակէն, պատերազմէն, ուռական բանակի կամաւորութեան մասին: Այնքան երջանիկ հեռանկար էր անոր համար վերջիններուն կողմէ Տարօնը նւաճելու միտքը, որ չէր ուզեր հաւատալ ու կը կրինէր անընդհատ՝ «վախնամ չը տեսնենք...»:

Դեռ հաղիւ հանգստացած, լուր բերին թէ Զիարէթի միւտիւրը կուգայ ձորէն: Վարդապետը խոր հառաչ մը արձակեց, կատաղութիւնով լեցւած հայեացքը երկինք ուղղեց ու սրտի խորքէն մրմընջաց՝ «Անիծեալ լինիս»: Զէր ուզեր, որ միւտիւրը տեսնէ զիս: Քովի սենեակը անցայ, ուրկէ կրնայի դիտել հիւրասենեակը: Միւտիւ

ըը լակոտ մըն էր - երկայնահասակ եւ նիհար : Ելած էր քննելու շրջանի պաշարի հաւաքման գործը եւ, իր լսելով, «զիարէթի եկած էր վանքին եւ մուրախաս էֆէնտիին» : Ամբարտաւան ու լիտի այդ սրիկան խօսակցութեան ընթացքին լրարէն եւ հոհուալով կը պատմէր վարդապետին իր բռնութիւնները, վարդապետը ձեռքերը իրար միացուցած, գլուխը մէկ կողմ հակած եւ զետին նայելով «ի՞հ, երբեմն պէտք է խիստ լլալ էֆէնտի, բայց չաս անդամ քաղցրութեամբ աւելի լաւ արդիսքի կարելի է հասնիլ» ու նման զիոյշ եւ ընդհանուր դիտողութիւններով կը բաւականանար : Այդ միջոցին էր որ իր սստիկաններէն երկուքը ներս բերին հայ մը . ոէսն էր գիւղի մը : Լսեցի միայն միւտիւրին անոր ուղղած կարճ հարցերը, ապա կրակ կտրած վեր թուաւ եւ ձեռքի մտրակով անխնայ հարւածներ կը աեղար գէմքին ու մարմնին : Սոսկալի ցաւերէն ոէսը կոսնալ, կը պաղատէր . . . : Վարդապետը մահու չափ տժդոյն, բեւեռւած էր գետնին ու իր ձեռքերը կը կոտրտէր յուզմունքին ու զայրոյթէն, միեւնոյն ատեն անհանգիստ ու պաղատական հայեացք կը նետէր իմ սենեակի կողմը . կը վախնար թէ գուրս գայի սենեակէն՝ չհանդուրժելով այդ վայրենի տեսարանին : Սակայն, պէտք էր գիմանալ : Քիչ յետոյ, երբ միւտիւրը իր ճաշը լափելով կը հեռանար, լարւած ճիգերէ թուլցած ու գունատած վարդապետը, ինկաւ իր բազմոցին վըրա ու կերկերուն ձայնով մը կրկնեց «Նզովւած իմեր . Աստւած աւ չկայ . մեղա քեղ Տէ՛ր, չե՞ս տեսնար մեր քաշածները . . .» : Ապա երկարօրէն բացատրեց իր քաղաքական հայեացքը եւ հարկադրական վարւելակերպը թիւրքերուն հետ : «Քանի որ ոյժ չունինք ճակատէն կամ դաւադրօրէն զարնելու իմերուն, պէտք չկայ սուր եւ յախուռն քայլեր ընել . պէտք ենք հանդուրժել . ժպտալ անոնց . խաբել, ցոյց տալով թէ երբեք չենք խորհիր դաւել իրենց, թէ ըստ ամենայնի հաւատարիմ կը մնանք . պէ՛տք է այս, որպէսպի մեր պատրաստութիւններու ատեն չխանգարեն մեզի, քանի որ զօրաւոր են եւ ձեռքերնին երկար է : Կորստարեր է մեր գանդատաները ցուցական եւ ըմբոստութեան ձեւով արտայայտել . համբերել ու պատրաստիլ . տալ ինչ որ կուղեն ու սպասել պէտք է դուրսի օդնուրթեան . . .» :

Վարդան վարդապետի բերնով կը խօսէր դառն դասեր ստացած ու գաղաղած հայ ժողովուրդը : Այսպիսի տեսակէտներ արտայայտող այդ մարդը, սակայն, կը պատմէին ինձ, թէ երբ կը լսէր հայ Փետայական խումբերու յաղթական կոփիւները, ուրախութենէն կարտասէր, եւ կը կշտամբէր մոլեռանդօրէն մեր տղաներն՝ «Զկրցա՞ք այդ նզովից արմատներու քէօքը կտրել» :

Սոսկալի ձիւնախառն փոթորիկը կոռնար պարիսպներու երկայնքին. ճամբաները կանգուներով ձիւն էր նստած. բացարձակ անկարելի էր առաջ գնալ: Կը մնար վերադառնալ Մուշ:

Քանի մը օրէն, մհծ դժւարութիւններով, վերադարձայ Մուշ. այցելեցի միւթասարը Փին. գիտէր արդէն, թէ ժամանակ մը անհընար է ճամբայ ելլել: Ի պատասխան ստացածս հեռագրի, յայտնեցի ճամբաներու փակւած լինելը, եւ աւելցուցի, թէ պատերազմի այս դժւար օրերուն պիտի մնամ հոն:

1915-ի նոր Տարին կը մօտենար: Զարագուշակ այդ տարին կը սկսէր սեւ նշաններով, որոնք ծանր մտահոգութիւն կը պատճառէին Տարօնի աղդային եւ յեղափոխական դեկավարներուն:

Փարիզ

(Շարունակելի)

